

38 Յոյր սակս ի արպել եւ եւս դագարեր,  
Յայնոր սպագրեալս յարեւելս յղէր,  
Ուր թէպէտ վաճառն այնց սկսեալ էր,  
Այլ փոյթ զողջն յարձաթ փոխել Տնար չէր:

39 Պաշարեալ ուրեմն արձաթոյ սովու  
Չուք սեւեալ անդ ինքեան ձեռնառու,  
Ցագնապէր խոկմամբ յամենայն ժամու  
Ոչ գտեալ ըզգեց սրտին մեծ ցաւու:

40 Իսկ ի սառապելն անձկութեամբ այսուիկ  
Յուարտ մտածման որ չէր սակաւիկ  
Որոշէր թողուլ ի սպառս զՎենետիկ,  
Զոգալ գտանել զՇայրեանն ընիկ:

41 Բայց ել նա անգրէն ի Հում՝ քաղաք  
Չոր առ լաւ քննել էր սակաւ այնադ,  
Ուր բղպապական գեռ ասներ ըզլծադ  
Նոյն Բենեգրիկառ Տայրապեան աւագ:

42 Ուրգիտ յայն քաղաք պատուեցեալ անգրէն  
Մեծամեծաց լ' ի փոքրոց գառն  
Համոզիւր յաւեժ ի բունդակէն  
Ոչ մեկնել անտի կալ թաւ անգրէն

43 Այլ սրովճեակ տեսանել ցանկայր  
Չաշխարհն Տայրենի գիւր այրի ծեր մայր,  
Որ գեռ ողջ լ' առողջ ի Բիւզունդիս կայր,  
Վասն այն անգամոր թաւ ոչ խոկայր:

44 Եւ մանաւանդ զի ոչ եւս զգրելով,  
Ոչ սպագրելով ոչ քարոզելով,  
Օգտեւ իւրայոց ընդ օտարս կելով,  
Առ ազգ իւր սպա գիտէր փութալով:

45 Աերջապէտ անտի Սարգիտ ելանէր,  
Ի' աստ լիգուան ողջամբ իջանէր,  
Խուսմն շայոց սեղուչս որ յայն ժամ մեծ էր,  
Ընդ օտարականց ըզնս յոյժ յարդէր:

46 Այս լինէր յամին Տաղար եօթն Տարիւր  
Որ յիսուն են շորս եւս ունէր ընդ իւր,  
Պասն աղու Տաղարց յայնժամ գագարիւր,  
Յաւաք Սուրբ շարաթ յար նաւել չէր գիւր:

47 Ասէն Տանգիսիս ի անտի Չառկին  
Ի Զրաշկերտ մեր եկեղեցան  
Պատարապէր նա գանբիժ գառն էին  
Երգով եւ աաղիւ ըստ Ազգէ ծիսին:

48 Ապա յետ աւուրց ելեալ նա ի նաւ  
Նաւեր յաջողակ Տողոնով եւ բարեաւ  
Դեպ յԱզմիւռնիս շէն լի վաճառաւ,  
Ուր Տասեալ պատուիւր յԱզգէն ոչ սակաւ:

49 Եւ այն զի մեծ էր ի Տայր իւր անուն,  
Վասն այն ոչ բաւէր անգր յաշաց նոցան  
Պահել ըստ այլոց զանձն անտես թագուն,  
Ուստի եւ անգրէն յարեցաւ ի նոյն:

50 Այլ զայս ինչ առնէր նա բարի մտաբ,  
Ձե կամեր անել զԱզգ իւր քարոզբ  
Յուղղելոց փարախ անմոլար շաղգբ  
Եդեալ վասն իւրոց զանձն ընդ վտանգոբ:

(Շարանակել):



Ա Յ Ո Ա Ր Յ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Մ Ե Ծ Հ Ա Յ Ո Ց ՈՐ ԵՐ ԵՒ Կ Ի Ր ԵՆ ԵՆ Թ Ա Ն Ե Ս Թ Է Ի Ն  
Յ Ո Յ Ն ԵՒ Հ Ի Ո Վ Ա Մ Ե Ց Ե Ն Ի Պ Տ Մ Ո Գ Ի Ր Ե Ն Ե Ր Ի Ն

Գր. Հ. Մանշի՛ Արեւնայի գիճաղիտնե-  
րէն միոյն Տայագէտ ուսուցիչը՝ Մեծ շայոց  
երկիրները յոյն եւ հռովմայեցի մասնագիր-  
ներու քով, ախտըսին տակ ուսումնասիրու-  
թիւն մը հրատարակեց վերջերս՝: Ուսումնասի-  
րութիւնն՝ երկու անգամէն հրատարակուած  
ըլլալուն՝ երկու մասի բաժնուած է: Ա. մասն  
(էջ 3—19) կը սկսի՝ շայոց աշխարհին վրայ  
համառօտ տեսութիւն մ'ընելով, որմէ կը հա-  
մառօտենք: Բաց ի երկրին ընծայած կարեւորու-  
թենէն՝ ուրիշ շատ մը նպաստուոր պայմաններ  
ի մի եկած են՝ հայ ազգին յատուկ քաղաքա-  
կրթութիւն մը տալու եւ զայն պատմական ժո-  
ղովուրդներու կարգը բարձրացընելու: Հայաս-  
տանի գրաւած տիեզերական դիրքն է պատճառ՝  
որ հիները մեծ մտադրութիւն ընծայած են այն  
երկրին: Այս մտադրութիւնն այն օգուան ունե-  
ցած է, որ Հայաստանի վրայ բաւական բան  
գիտենք, որչափ ալ հեռու ինկած ըլլայ ան աշ-  
խարհագրօրէն՝ հիներուն ծանօթ աշխարհքին  
հիւսիսային եզերքը գտնուելով: Գիտենք թէ  
Ասորեստանցի՛ ինչպէս ամեն ճեգ կը թափէին՝  
լաւ ծանօթանալու այն պատմութեան, որ հիւսի-  
սէն գրացի էր իրենց: Եռուց համար մեծ նշա-  
նակութիւն ունէին այն լեւնուս երկիրներն,  
որոնց ստորաւէն էր արքունի պողոտան դէպ  
իրենց օխերիմ՝ թշնամոյն երկիրը: Հոովհեհե-  
կայստութեան ասան ստիպուած էին հռովմայեցիք  
իրենց մտադրութիւնը Հայաստանի վրայ կն-  
դրոնացընել: Հռովմայեցոց եւ Պարթեւացոց պա-

1 Die Landschaften Gross-Armeniens bei griechi-  
schen u. römischen Schriftstellern. Von Dr. H. Montzka,  
k. k. Professor. Separatdruck aus dem 28. und  
29. Jahresberichte des öffentlichen Untergymna-  
iums in der Josefstadt, Buchfeldgasse Nr. 4, in Wien, im Selbst-  
verlage des Verfassers, 1906. ԹԻՅ 80 էջ 10+27:

տերազմեիրու ատեն՝ Հայաստան իւր գիլքին  
բերմամբը՝ կարեւոր էր պատերազմող երկու  
կողմերուն համար ալ՝ ռազմագիտական տեսա-  
կէակէ, քանի որ այս երկրէն անցնելով էր որ պիտի  
յարձակէին երկու կողմերն ալ թշնամւոյն եր-  
կիրը: Աերջապէս յիշուի՛ւնք ալ Տնուց ի վեր  
հետաքրքրուած էին Հայոց աշխարհով, քանի  
որ Ս. Գրոց մեկնիչներէն շատերը հոն կը գնեն  
մարդկութեան առաջին եւ երկրորդ որորանը:

Որչափ ալ Յունաց եւ Հռովմայեցոց  
գրութեանց մէջ ստէպ կը հանդիպինք Հայաս-  
տան անուան. սակայն երկիրն ընդարձակորէն  
նկարագորներն երեք են ի հնութեան: Կան  
խնէք ըսնէք որ ասոնց աւանդածներն ալ խառ-  
նաշփոթ են եւ թերտա: Հերոտոսոս՝ Հայաստան  
անուանէ զառ՝ քանի մը բան ալ գիտէ նոյն եր-  
կրին վրայ: Հայաստանը տեսնող առաջին յոյնը՝  
Քսենոփոն իւր հայրենակցացն այն երկրին պատ-  
կերը տալու առիթէն զգաւուած չէ, վասն զի իւր  
Արշաւանքը Հայաստանի տեղեաց ու ազանց վրայ  
քանի մը կցկուոր ու անկապակցեալ տեղեկու-  
թիւններ միայն կը բովանդակէ, որ գիւրաւ չեն  
հասկցուիր: Յայտնապէս կը անանուի որ Պլու-  
տարոս աշխարհագրական ծանօթութիւն կ'են-  
թագրէ, վասն զի Հայաստանի վրայ խօսած ա-  
տենը՝ զայն ծանօթ կ'ենթագրէ: Մանրամասնու-  
թեանց մէջ այս մատենագիրն ալ չի մտնէր:  
Առջին ընդարձակ նկարագրութիւնը կը գտնենք  
Մարքոսի ծանօթ ու հռչակուող Աշխարհա-  
գրութեան մէջ: Հայաստանի աշխարհագրու-  
թեան համար Մտարսոսի աղբիւրն է Պոմպէոսի  
արշաւանքներուն պատմութիւնը, զոր գրած է  
Թեոփանէս Միտրիմայի: Մեծ տեղ բռնած է  
տեղագրութիւնը: Մտարսոս առ հասարակ եր-  
կրին բնութեան մասին բաւական լաւ ծանօթու-  
թիւններ ունի: Ինչ որ հայ գաւառներու նկատ-  
մամբ կաւանդէ՝ պայծառ եւ որոշ չէ եւ՝ որչափ  
կ'երեւայ, յետագոյն սրբագրութիւններով  
աղաւաղեալ է: Ընդ հակառակն Պոպոմոս  
գլխաւորաբար իւր մտագրութիւնը գարծուցած է  
քարտեզներուն, ուր քաղաքներուն դիրքն  
բաւ աշխարհագրական երկայնութեան եւ լայ-  
նութեան կը փորձէ ճշգրէ կամ որոշել: Իսկ իբր  
ներածութիւն կանխած գրած է ինչ որ Հայաս-  
տանի բնութեան, գաւառներուն անուանց ու  
դրից կը հայի: Նկատելով նիւթոյն ստուարու-  
թիւնն ու աւանդութեան անորոշութիւնը՝ իբա-  
ւացի չէ Հայաստանի այս երկրորդ նկարագրու-  
թիւնն ընծայող հեղինակին գործած սխալներն  
անարգարանել գտնելը, ինչպէս որ կ'ընէ Միլլ-

լէր իւր Պտղոմոսի հրատարակութեան մէջ (II,  
էջ 932 ծան.):

Թէեւ Հռովմայեցիք պէտք էր որ Հայաս-  
տանի լաւագոյն ծանօթացած ըլլային, սակայն  
այս երկիրը ստորագրած ժամանակ աւելի բան  
մը չեն ընծայեր քան ինչ որ ժառանգած են  
Յոյներէն: Հռովմայեցիք աշխարհագրութիւնն  
անոր գործնական զգտին համար շատ կը յար-  
գէին: Ինչ որ պատերազմական վախճանի հա-  
մար կարեւոր է, մտագրութեան արժանացած  
է իսկ անկէ դուրս՝ ամենայն ինչ անխնամ թո-  
ղուած է: Պոպոմոս Միլլ, Պիտիոնոս եւ Եստի-  
ոնոս իրենց աշխարհագրական գրութեանց մէջ  
Հայաստանի նկատմամբ շատ քիչ նոր բան  
կ'աւանդեն: Կարեւորագոյն է Հայաստանի երկրորդ  
ընդարձակ նկարագրութիւնն, զոր գրած է Պլի-  
նոս: Պլինիոսի աւանդութիւնն այն է որ մէն մի  
երկրի համար իրեն առաջնորդ կամ գործակից  
ընտրած է անձ մը, որ նոյն երկրին մէջ գրած է:  
Աշխարհագրութեան եւ պատմագրութեան ան-  
ձուկ աղբիւրին բերմամբը՝ Հռովմայեցիք շատ  
կանուխէն սկսած էին պատմական գործոց աշ-  
խարհագրութիւնը կցել. ուստի հարկ է որ  
պատմական երկիրն ալ նկատողութեան առ-  
նուին, երբ խօսքն աշխարհագրական ինչորոյ  
մը վրայ է: Որչափ ալ Հռովմայեցի պատ-  
մագիրներն՝ աշխարհագրական յաւելուածներն  
անհրաժեշտ ու ազգեցիկ միջոց մը կը համա-  
րէին՝ ընթերցողին մտագրութիւնը վտռ պա-  
հելու, սակայն աւելի հստորագրական նպատակ-  
ներու ծառայելուն մեծ ծանրակշռութիւն չէին  
ընծայեր իրենց առած տեղեկութեանց ուղղու-  
թեանն ու ճշգրութեանն: Այսպէս իրաւաբան ըլլուած  
է թէ Յոմերոս որչափ ալ աշխարհագրական  
նկարագրութեան մեծ վարպետ ներկայացած է  
իւր Germania եւ Agricola գրութեանց մէջ, սա-  
կայն Կորնուլիոսի արշաւանքներն ընդարձակորէն  
պատմած ատենն առիթէն զգտուած չէ նկարա-  
գրութիւնն ընելու Հայաստանի, որ այնչափ կա-  
րեւոր եղած էր Հռովմայեցոց: Նմանապէս այս  
տեսակէ գրած է շատ վերիվերոյ են Ադրիանոս, Կու-  
ոնոս, Հերոտոմոս եւն: Ամիանոս Մարկիպիտոս թէ  
եւ աշխարհագրութեան մեծ տեղ կու տայ, սա-  
կայն ասոր ալ Հայաստանի վրայ գրածներն ամ-  
բողջական ու կապակցեալ նկարագրութիւն  
մը չեն:

Չերկնցնելու համար ըսնէք թէ Յոյնք եւ  
Հռովմայեցիք՝ Հայաստան աշխարհի գետերուն  
եւ լեռներուն վրայ բաւական բան կ'աւանդեն  
մէջ, ինչպէս նաեւ գաւառներու եւ տեղիւրու

շատ մ'անուններ, բայց մէկալ կողմանէ ալ շատ քիչ աստղ չու տան, այնպէս որ ասանց Բիւզանդական եւ Հայ մասնագրութիւնն օգնութեան առնելու՝ ի վիճակի չենք ասոնց դիբքն ճշգիւ որոշելու:

\* \* \*

Այսօր ալ Հայաստան ըսուած երկիրներուն Յոյքը 'Armenia (յոն. 'Αρμενίη) ընդհանուր առնուելու կու տային: Այս Արմենիա անունն ո՛չ ընդհանուր է եւ ո՛չ ալ երկրին նախնական կամ հնագոյն անունը:

Թէ եւ Արտեմիդի գաւառներու շատ մ'անուններ գիտեն, որոնցմէ ոմանք այսօր ալ ճանացած են հարաբար որ տարիներ ետքը, բայց կ'երեւայ թէ այս երկիրներուն ամբողջութիւնն ցուցնող անուն մը գործածած չեն: Սեպագիր արձանագրութիւնք ի մասնաւորի Նախիթով կը հասկընային Հայաստանի արեւմտեան մասը, իսկ Պարտեմիդի արեւելեանը, թէ եւ այս բացատրութիւններով հասկըցուածը՝ միշտ մի եւ նոյն ճանացած չէ:

Յետոց Արմենիա անուանած երկրին համար Ս. Գրիգը կը գործածէ երեք անուն: այս ինչն՝ Արմենիա, Արարատ եւ Թոգարմա: Առաջին երկու անուններուն նոյն բանը նշանակելն անկէ յայտնի է որ փոխադարձաբար իրարու սեղ կը գործածուին: Արարատ երկրի կամ ժողովրդիկան անուն է: Շատ ուշ ատեն Արարատ անունն երկրէն անցած է այն լեռան, որուն վրայ դադարած է Նոյի տապալը: Ս. Գրիգը Թոգարմայով ամբողջ Հայաստանը շի հասկընար, այլ անոր հիւսիսային արեւմտեան մասը: Սեպագիրք ալ նոյն մասին համար Թոգարմա անունը կը գործածեն:

Յունաց մէջն Արմենիա անունն առաջին անգամ գործածողն է Հեկատեոս. քսենոփոն անգամ մը Արմենիա անունով կին մը կը յիշէ. իսկ Ստրաբոն կ'աւանդէ թէ Արմենիա անունը Արմենոս գիւցաղիէն է, որ կ'ըսուի թէ Յասաղիտի հետ Թասաղիսյէն գաղթելով բնակած ըլլայ այն երկիրն՝ որ անկէ առած է իւր անունը: Հայք նոյն անունը Արամէն է կ'ըսեն: Արմենիա անունը փորձած են Har-meria (Միմնիի լեռինք) մեկնել, որ՝ ինչպէս յայտնի է՝ լոկ ժողովրդական ստուգարանութիւն է: Արմենիա (Arm'ina կամ Armaniya) Ուրաշտու (Ուրարտու) անուան ցարսկերէն թարգմանութիւնն է Գարնի հիւսիսարեւմտեան մասը: Արմենիա անունն Ուրարտացու ըրածն իշխանէն ըլլայ, որ

երկրն զէպ արեւմուտք ընդարձակած ըլլալով՝ կրնայ կենդանի ճանացած ըլլալ ժողովրդեան յիշողութեան մէջ: Հայք իրենց հայրենիքը Հայաստան կ'անուանեն եւ նոյն անունն իրենց Հայկ նահապետէն կը համարին: Թերեւս Հայաստան՝ Հայր (նաեւ՝ ասէր) բառէն ըլլայ, վասն զի յաղթական նուաճողներն կրնային ըստ ինքեան այս անունն իրենց տալ՝ զանազանեւելով նուաճեալ նախկին բնակիչներէն: Հայ ժողովուրդն երբեք Արմենիա անունը գործածած չէ, վասն զի՝ գիտնական արտագրութիւն մըն է, այս անունն ըստ Բառուկայրիներէ: Արտեմիդ արձանագրութիւնները միջին Հայաստանի համար կը գործածեն Biazia անունը, Կերթուսի՝ 'Յաւը, — թերեւս սեպագրքը Abaseni անունէն —, որ կ'երեւայ թէ հաւանորէն Պաղովոսի Βουάναին հետ գործ չունի, քանի որ Պաղովոսն Պանը սովորաբար Տոսը (Θόσπια) կը կոչէ: Լէմանի, Բելքի եւ Շարէքի հետազոտութիւններէն ետքը գրեթէ ապացուցուած է թէ Χαλδία (խաղդիք) անունն ալ՝ ընդհանուր բացատրութիւն մըն է ամբողջ Հայաստանը նշանակող, եւ թէ այս անունն վերջէն միայն յատկացուեցաւ Հայաստանի հիւսիսային մէկ մասին:

Եթէ գէթ Յոյքը եւ Հռոմէականցիք Արմենիա իւր միակ ընդհանուր անուն կը գործածէին այսօր ալ նոյն անունը կրող երկիրը ցուցնելու, սակայն Արտեմիդ անունը ամբողջ երկրին բնակչութիւնը չէին հասկընար: Այսպէս՝ Հերոդոտոս Արմենիան (Հայրեն) կը զանազան Արտեմիդացիներէ: Չի կրնար ըսուիլ թէ այս երկու անուններն շփոթած ըլլայ, քանի որ այս երկու ազգերէն ամէն մէկը՝ Պարսից հարկ տուող տարբեր տարբեր խմբերու մէջ կրած է: Քանի որ Ալարոգեանք Սասանացոց եւ Մատինեացոց հետ կը յիշուին, ասկէ կը հետեւի թէ Հերոդոտոս Ալարոգացիներն այսօրուան Հայաստանին հիւսիսային եւ արեւելեան կողմը գիտէ, իսկ Հայերը՝ երկրին արեւմտեան կողմը, վասն զի կ'ըսէ թէ Աղիս գետը Հայոց երկրէն կը բղկնէ եւ Եփրատ՝ Հայերը Կիլիկիայէն կը բաժնէ: Ուստի կրնանք ըսել թէ Հերոդոտոսի ատենները Հայաստան՝ ընդհանուր անուն մը չէր ամբողջ երկիրը ցուցնող, այլ Հայաստան ըսելով կը հասկըցուէր լոկ երկրին արեւմտեան մասը:

Հայոց ծագման մասին հնոց աւանդածներն անորոշ ա. հակասական են: Այս մասին երկու իրարու հակառակ կարծիք կայ. ոմանք Հայերը սեմական կը համարեն, իսկ այլք՝ հնդկ-գերմանական: Պերջին կարծիքն այսօր ընդհանուր

ընդունելութիւն գտած է: Թէ Հայերն Տնդիկ-  
գերմանական լեզուարունին մէջ ինչ գիրք կը  
բռնեն, այսօր ալ դեռ վերջնականապէս  
վճռուած չէ:

Հերինակը Հայաստանի սահմաններուն  
վրայ ընդարձակօրէն խօսելէն ետքը կ'անցնի՝  
պաւաններուն թուոյն: Մեծ Հայոց Տինգ գրե-  
խաւոր հովիտներով ակօտուած եւ անոր չորս  
զուգահեռական լեռնագօտներուն կողմնական  
բազմաթիւ ձորերովն կտրատուած ըլլալուն, լի-  
ճիւղուն եւ ձորագայտերուն բերմամբը՝ այս եր-  
կիրը շատ մը գաւառներու կը բաժնուի, որոնք  
լրջիթաց Ժամանակաց յատուկ անուններ տած  
են: Խորենացի 181 գաւառ գիտէ. Ստրարոն՝  
20 ձորագաւառ, Պաղտէնոս՝ 20է աւելի, Պլի-  
նիոս՝ 120:

Հատ քիչ փորձ ունինք Տնօթենէն՝ այս  
բազմաթիւ գաւառներու բաժանման: Քսենո-  
փոն կը բաժնէ Կարեմնօտան. եւ "արեւելեան  
Հայք", Ստրարոն իւր բաժանու մները՝ կ'ընէ  
կասմանկան տեսակէտէ, իսկ Պտորէնոս՝ աշխար-  
հագրական: Մեծ եւ Փոքր Հայք բացատրու-  
թիւնն ալ այս միջոցներուն երեւան ելաւ: Հայ-  
աստանի՝ Ա., Բ., Գ. եւ Դ. Հայք նոր բաժա-  
նումն դժուար հասկընալի է, այնպէս որ մտա-  
նագիրներն աւելի սիրով կը գործածեն Տին  
անուանակոչութիւնները:

Հայաստանի թէ՛ բնական յարաբերու-  
թիւններէն եւ թէ՛ պատմութիւնէն կը տեսնուի  
որ Տինքը շատ լաւ անօթ էին երկրին արեւե-  
լեան եւ հարաւային մասերուն եւ այս կողմերու  
անուններէն շատ բան մեզի աւանդած են: Ի  
մասնաւորի մեր ըսածը կ'արժէ հայ աշխարհա-  
գիրներուն Բարձր եւ Չորրորդ Հայք անուանած  
նահանգներուն համար, ուստի կը սկսինք քննել  
թէ այս նահանգներուն որ երկիրները ծա-  
նօթ էին Յունաց եւ Հռոմէացիոց:

Ա. *Βαρδάρ Հայք (Armenia superior կամ interior).*

1. *Σάσπειρος* (Սասպիրացիք) ըսուածնե-  
րուն գաւառը: Ըստ Հերոդոտոսի Սասպիրացիք  
կողքիսացւոց քովը կը բնակին եւ Մատինա-  
ցւոց եւ Ալարոզեանց հետ մէկ շրջանակ կը կազ-  
մեն: Պրոկոպիոս ասուք կը ղնէ Ակամփոսի գետոյն  
քովը, որուն վերին եւ միջին հոսանքը Նոր  
Հայաստանի քարտեզներուն վրայ Ispir կը նշա-  
նակուի: Այս խօսիլը նոյն է Խորենացւոց Սղեբին  
հետ: Սասպիրացւոց հետ կ'երեւայ թէ նոյն են  
Քսենոփոնի *Ἐσπερίται* (Եսպիրացիք) անուա-

նածները: Տեղւոյս կը վերաբերի նաեւ *Regio Speria*

Անկարելի է որ *Σουπερίτις* (*Σουπερίτις*,  
*Hyspiratis*) անունը նոյն ըլլայ Սպերի հետ: Բո-  
լորովին մէկ կողմ թողլով այն անհասանակա-  
նութիւնը թէ Աղեքսանդր Մեծ՝ զորապետներ  
խաւրած ըլլայ ոսկւոյ համար հիւսիսային Հայ-  
աստան՝ որ իրեն պահպանուած անանօթ էր,  
Ստրարոն այս երկիրն *Kambadeneji* (Քամբե-  
ճանի) հետ յարաբերութեան մէջ կը ղնէ, զոր  
ըստ Պաղտէնոսի՝ պէտք ենք Ասորեստանի եւ  
Մարասիտի սահմանին վրայ փնտռել: Ասկէ կը  
հետեւի թէ Ստրարոն իւր Սիսպիրտիս անուա-  
նած երկիրը Հայաստանի հարաւային կողմը  
գիտէ, եւ ոչ թէ հիւսիսային՝ ուր էր Սպեր:  
Սիսպերիտիս անունը կը գտնենք արդի *Ispaert*,  
*Ispartut* կամ *Ispert* անուան մէջ. այս վերջնս  
է Հայաստանի հարաւակողմը, կամ Ճշգրագոյնս՝  
Բոհատանուի կողմերը, Մոկաց եւ Աղձնեաց  
սահմանին վրայ: Այս երկիրն հայերէն Տին  
անունը ծանօթ չէ: Մարքոնարտ կը կարծէ Սիս-  
պիրտիս անուան արմատն՝ սեպագիր արձանա-  
գրութեանց *Շուպրիա* անուան մէջ գտած ըլլալ:  
Յայտնի է որ *Շարէք* այս *Շուպրիան* գրած է  
Վանայ հարաւարեւմտեան կողմը՝ Եփրատայ *domo*

2. *Καρανίτις* (*Caranitis*, Կարին) Ստրարոնէ  
կը դուրս Փոքր Հայոց կից եւ Հայաստանի աւե-  
նէն հիւսիս արեւմտեան կողմը, վասն զի իւր  
կարծեացը *Տամմասոս* այս երկիրն յառաջ խաղի-  
բացոց եւ Մոսինացւոց ձեռքն էր: Պլինիոս  
իրաւամբ այս երկիրն մէջ կը փնտռէ Եփրատայ  
աղբիւրները: Փարպեցի այս երկիրն արեւելեան  
սահմանը դէպ ի Թասեան կը ճշդէ Դու գիւղով:

3. *Δερζήνη* (*Derzene*, *Xerxene*, Դերջան)  
արեւմտաքէն Կարնոյ սահմանակից է. Պլինիոս  
այս երկիրը կը ղնէ Եփրատի եւ Գամրաց սահ-  
մանին վրայ: Այս գաւառին արդի զիւաւոր քա-  
ղաքը՝ Մամախաթունն՝ Թուղա-սուի վրայ է:

4. *Ἀξιλοσηνή* (*Ἐξελισσηνή*, Եկեղեաց):  
Պաղտէնոս՝ առանց մանրամասնութեանց մէջ  
մտնելու ներքին Հայոց մաս կը համարի. Պրոկո-  
պիոս կ'ըսէ թէ Եփրատ այս երկիրն մէջէն  
կ'անցնի: Ստրարոն Եկեղեաց կը ղնէ Փոքր Հայոց  
սահմանին վրայ եւ Եփրատայ ձախակողմը՝ գե-  
տոյն դէպ ի հարաւ շեղելէն յառաջ, Հինքը  
կ'աւանդեն թէ Անահայ պաշտօնը շատ զար-  
գացած էր այս երկիրն մէջ. հոս էր նաեւ Երեզ,  
Ստրարոնի *Azarise*, — Այս երկիրն մէջ է նաեւ  
*regio Anaitica*, զոր մատենագիրներէն ոմանք կը  
յիշեն:

5. Daranalis (Գարանաղի) առաջին գաւառ Բարձր Հայոց: Լատիներէն անունը համեմատութեամբ մուսուլման ուշ տանն գործածուած է, Պաղովտոս ձարանոսսա անունով միայն քաղաք մը գրուէ, զոր Բառնմգարտներ Գարանաղեաց մէջ կը դնէ:

Ըստ այսմ կը տեսնենք որ Բարձր Հայոց ինն գաւառներէն հինգն ամենայն մասամբ ծանօթ են յոյն եւ հռովմայեցի հեղինակներու: Խորենացոյ յիշած գաւառներէն կը պակսին Արիօ, Մընձուր, Մանանաղի եւ Շաղգամբ, որ բաց ի Մանանաղէն՝ լծաներու խորքը գանձող գաւառներ են՝ զիսուոր ծամբաներէ հետու, որով երկրէն գուրս՝ անծանօթ մնացած ըլլալու են:

Բ. Չորրորդ Հայք (Armenia quarta).

Չորրորդ Հայք ըսելով կը հասկընայ Խորենացի Ծոփաց կողմն. յերի Բարձր Հայոց, որ Մեծխախէ քաղաքու սահմանի ըստ մտից, եւ ըստ հարաւոյ՝ Միջագետք, եւ ըստ ելից՝ Յարաւնով, շայտասանի այս մասին ալ շատ լաւ ծանօթ են հիները. այս նահանգին ուժ գաւառներէն հինգը գրուեն. գրուան նմանապէս վեցերորդ մը՝ որ Խորենացոյ Աշխարհագրութեան մէջ կը պակսի:

1. Խորձանդի (Κορζάνη, յետոյ՝ Κορτζηνή), յառաջ սխալմամբ նոյնացուած Chorzenef (Կաղարջբի) հետ: Քանի որ Chorzianene՝ Աթոռիճէ Թեոքրաստիոսի տանող ծամբուն վրան է եւ ընդ մէջ Հաշտենից եւ Կարնոյ, չի կրնար հիւստայն Կաղարջ գաւառին հետ նոյն ըլլալ: Chorzianene է Հայ. Խորձէն:

2. Աժժանդի (Ἀζαυνίτις, Հաշտենաք) կերտածական գաւառներէն մին կը հարուի եւ կը յիշուի ընդ մէջ Եփեսոսիցի եւ Ծոփաց (Պարմ.): Պրիպոպիոս այս գաւառին մէջ կը դնէ Աթոռիճը (Kitharizon): Այս գաւառը Խորձէնի հարաւարեւելեան կողմը փնտռելու ենք, Աթոռիճի շուրջը, Յարոնոյ արեւմտափողմը: Հայերը Հաշտենաք կը կոչէին այս գաւառը:

3. Բալաթեղնի (Βαλαθηγή, Βελαθηγή, Βαλθηγή, Βολθηγή, Balblniton, Բաւահոլիտ) փոքրիկ գաւառ մըն էր Արածանոց վրայ, որ փերի-սուրի գետախառնուելէն սփեւրով կը տարձուեր դէպ ի արեւելք մինչեւ Կիւնէք-սուրի սարին հասկը: Մասնապէս այս գաւառը կը նոյնացընեն Պաղովտոսի Բալտիլգաին եւ Հայ. Բաւահոլիտ հետ:

4. Վնձեղնի (քաղաքն՝ Վնձեղն), ըստ Բիւզանդացի մատենագրաց՝ Վանձե, Հայ. Հանձն, է ընդ մէջ Եփրատայ եւ ակնաղբեր Տիգրիսի, ինչպէս որ Պաղովտոս եւ Հայ աշխարհագիրք կ'ըսեն: Այս ըսուածը սակայն այնչափ որոշ չէ, քանի որ Տիգրիս շատ մը ակնաղբիւրներ ունի եւ չենք գիտեր թէ Հայերն որք զիսուոր ակնաղբիւր կը համարէին: Այս է պատճառն որ այս գաւառին զիրքին նկատմամբ կարիքները պետպէս եղած են: Յարակոյս չկայ որ ուղիղն է Հիւբըմանի տեսութիւնը՝ որ այս գաւառին կեդրոնը կը համարի Խարբերդի գաւառը՝ հիմնուելով Խորենացոյ ըսուած Աշխարհագրութեան տուած տեղեկութեանց վրայ: Այս գաւառին մէջն են Μάζαρα եւ Hinzil քաղաքները: Հանձիթ անուան արմատը յամենայն դէպս նախահայկական է, քանի որ այս անունը նոյն է սկսկի արձանագրութեանց մէջ Inzi, Inzite ձեւով ներկայացածին հետ:

5. Տափոյնի (Տոփք) Հայոց աշխարհին ամենէն աւելի յիշուած գաւառն է՝ անշուշտ իւր զիրքին պատճառու, քանի որ Փոքր Հայքէն, Կապպադոկիոյէն եւ Կոմմագենէէն Ասորիք եւ Միջագետք տանող ծամբուն այս գաւառէն էր: Բաւական գժուարութիւն կը պատճառէ հնոց այս գաւառին սահմաններուն եւ զիրքին նկատմամբ աւանդածներն իրարու հետ միաբանելը: Թողով մէկ կողմ հնագոյն մէն մի հեղինակին ըսածներն յստաւ բերելը, տեսնենք թէ այս պէպէս խօսքերուն ինչ մեկնութիւն տալ կարելի է: Նախ՝ Հռովմայեցիք որչափ ալ զիտէին Ծոփք գաւառն՝ որ իրենց կը վերաբերէր, սակայն ընդհանուր իմաստով Ծոփք ըսելով կը հասկընային միանգամայն Հայաստանի այն ամեն մասերն ի միասին, որ իրենց բաժինը կը կազմէին: Երկրորդ գիտենք որ Հայերն Ծոփք անունով կրկին գաւառ ունէին (Ծոփք մեծ — Sophanene — եւ Ծոփք Էասուուուաց կամ Էասենայ — Sophene —), որ բովէ բով չէին: Արդ՝ հարկ էր որ Ծոփաց սահմաններն պետպէս ներկայանային, քանի որ Ծոփք ըսելով՝ մէկը Մեծ Ծոփքը, իսկ մէկալը Ծոփք Էասենայն եւ կամ բառին ընկարձակ իմաստով՝ հռովմական բաժինը կը հասկընար:

6. Վտղղնի (Վտղղնի վերպական) գաւառը Քրիստոս ետքը 297ին Հռովմայեցոց անցած գաւառներէն մէկն է եւ անունն առած է Egit, յն. Ἰγγίλα քաղաքէն: Խորենացոյ բով նմանահնչուն գաւառառուն մը չենք գտներ: Կիպերա ուղած է Գեօքթի հետ նոյնացընել. ալ

ոչ իրաւամբ: Այս գաւառնական հայերենն է Անգեղ-տուն: — Գեգեք, Պաղեստուն եւ Գորեք գաւառներուն համապատասխանը տակաւին գտնուած չէ յոյն եւ հոռոմայեցի հեղինակներուն քով: Գորեք թիրեւս յոյն ըլլայ *Koraita* (Պաղմ. Ե. 12. 8) անուան հետ:

Ամփանոս կը յիշէ Gumathene գաւառը: Թէ սաի Հայաստանի մաս կը համարուէր, ստոյգ չի գիտցուիր: Ասոր համազօր հայերենն անուն մը գտնուած չէ: Չի կրնար ալ ըստիկ թէ Ամփանոս այս անունն կոմմագենէ անուան հետ շփոթած ըլլայ: Այս գաւառնկարելի է թէ հոռոմէական յորիսց մէջ մասն եղած ըլլայ՝ եւ այս անունը տակաւին Գ. գառուն պահած:

(Մնացածը կու շէտմ)



Հ Ի Ն Հ Ո Յ Ո Ս Տ Ե Ն Գ Ի Ն Ս Ե Ն Ե Ր Ը

(Հ Ի Ն Հ Ո Յ Ո Ս Ե Ն Գ Ի Ն Ս Ե Ն Ե Ր Ը)

ՃԱԿԱՏՔ Թ. 181 ք. Այրարատայ, գտնուաւ կրնայ մոլոր բառն ըլլալ:

ՃԱՀՈՒԿ Թ. 110 ք. Սիւնեաց, տեղի ճահակ ք. ին մէջ Օրբել. 272, ԱՍ. 479. ապահովակն ճահակի «երամակ. բառը չէ: — Ռերիշ ճահակ մը Սեբեոսի քով 48՝ Ի շամբին որ կոչն ճահակ» (Կարճաւանի քով Թ. 101 ք. ին մէջ): — ճահակի բերք եւ Թ. 62 ք. Արժուանայ քով 135 եւն. անս էլ 205 = ճահակի ԽԱՎ. 608 կործանք նահանգին մէջ:

ՃԱՊԱՂՋՈՒԻ (ՃԱՊԱՂԱՋՈՒԻ, ՃԱՊԱՂՋՈՒԻ) Ասող. 264, Մարթ. Ռուհ. 249 (Սասուն — Ճապղուր — Իջնուշատ), երկիր Արածանուց (Մարտի-սուի) հիւսիսայնոյն, կրնէր սուի վրայ ընդ մէջ Բաբուի եւ Գիւնի, անս կինն 2, 624 եւ աշխարհացոյցները յառաջ մէկ մասն էր Թ. 11 Հայաստանք ք. ին. Նոպու «Ճաւալուսնի, հեղուսնի» + Նուր = «Ճաւալուսնի լըով» (Եփրատայ բնագործական կողմերը):

ՃԵՐՄԱԿ ԱՎԱՔ (Իբր 1570ին յիշուած) ԱՍ. 39 (Թ. 172 Գաբեղանք ք.), Ներսիս՝ սպիտակն = «սպիտակ վանք»:

ՃՈՒԱՀՈՒՍ Թ. 92 ք. Վասպուրականի ճոռու (անս էլ 220) + սուս «գետ», Հմմտ. պարս. *Marv* եւ *Marv* i *rod* 2. Բ. 52, 234:

ՄԱՆԱՂԱՍՏՈՒՔ Սիւնեաց մէջ Օրբել. 1, 129, ԱՍ. 285. Բախու «պարկ. + սուս «գալա, անս էլ 286»:

ՄԱՆՆԱՐԵՐԻՂ յուսիս Վարդան 145, կիր. 56, 72, 73, 129, ՄՆՆԱՐԵՐԻՂ Մաղաբիտ Աբե-

1 Հմմտ. «արեւն ճապղուս հանել (հեղու.), 2Ե. Կոր. 20, Յովհ. Կիւղ. 64, 2 վարդան:

այդ 7. Բախու? (սոյնըստը = «ճանեղ կաթ») + Բերք:

ՄԱԿԱՂՈՑ տեղի Թ. 116 Հարանդ ք. ին մէջ Օրբել. 267, ԱՍ. 268. Բախու (որ կը Գառնուի) Բախուտիւ «Խաչանց հանգչելու տեղ» եւ Բախու՝ «Խաչանց հանգչել, բաւերուն մէջ» + ոչ մասնիկ (Հմմտ. անթ. — սոյնց. գարբի — գարբոց եւն.), անսի = «հանգչելու, գաղտնի տեղ»:

ՄԱՀԱՆԱՐԵՐԻՂ Ի կայեան = Թ. 153 Չորսիոր ք. կիր. 107, Վարդան 119. Բախու? (Բախու-սոյս բառէն) + Բերք:

ՄԱՀՈՒ ԱԳԱՐԱԿ ԲԱՐՔ ՄԵ Թ. 30 Ցարան ք. ին մէջ Յովհ. Մամիկ. 84. Բան + սուս-ի = «ագարակ ճահակ, այժմ՝ Մանարայ» ինքիճ. Նոր Հայ. 191. Մանու Բարձր Բարձր մի Ցարան Յովհ. Մամիկ. 86. Մանու-սուի տեղի Թ. 30 Գարան Յովհ. Մամիկ. 48. Բան + սուի անս վերն էլ 274 = «ճահակ պատճառ»:

ՄԱՂԱՆԱՍՈՒՔ տեղի Թ. 117 Բաղք ք. ին մէջ Օրբել. 269. Բախու? + սուս անս էլ 286:

ՄԱՂԱՆԱՍՈՒՔ Թ. 117 Բաղք ք. ին մէջ Օրբել. 1, 264. 2, 269 = Բան-ճահակ, արօր, խոփ?:

ՄԱՂԱՆԱՍՈՒՔ Սիւնեաց մէջ Պամ. Օրբելեանց ինքիճանի քով 22. 273, 298, արդի Հայ. ՄԲ-ի-յր ԱՍ. 142, 154, 167 (Թ. 111 Վարդ Բոր ք. ին մէջ). Բանու-ի (կաթիկն) «ճանեղ կաթ, Նոր պանիր», + յր = «պանիր ձոր»:

ՄԱՍԻՐԻՆ անապատ Մամուշէր գետոյի վրայ Թ. 14 Մեծ Նորիք ք. ին մէջ Փաւստ. 221 = Ս. Գրոց Մ-Բերնէ = յո. *Մաթսոյի*, Եբր. *Memr* Երնն. Ժ. 18 եւն? Հմմտ. Պորտրպիտի (3, 231 de aedif.) *Մաթսոյ* անունն, սոյնց մը Մ-Բերնի կոչուած Ի կողմանս Եփրատայ (կոմմագենէ), Յուսահիւսնուս Նորագուտ, Գիւնիցեախանուս հիմնուած:

ՄԱՍԻՐԱԿ տեղի Թ. 109 Երնիակ ք. ին մէջ Բորն 288, ԱՍ. 315 (Գողթի). Բախու «անապատ» + ի մասնիկ = «անապատ»:

ՄԱՍԻՐԱԿ ԶՈՒՐ Ժաւանգուսի ինն Գանձակայ մտերք՝ Մամուշէր շարայարդն (ինքիճ. 22. 527). Բախու + Նուր = «անապատներու շերք»:

ՄԱՍԻՐԱԿ ԳՈՍՄ մենաստան ԲՂԵԱՅ քով Թ. 185 Կիզ ք. ին մէջ ԱՍ. 270, Ասող. 88, Մայրեգի Յովհ. Կիւղ. 46 յառաջ կ'ըսուէր Մայրոյ լուսն, Մայրոյ (Մայրոյն) սեռական (ուղղ. Բախու) + Կան = «անապատի կամ Մայրիկի վանք», յետոյ եղաւ Մայրոյ Բախու. Մայրոյ + Բախու = «Մայրիկի անապատ» կողմեցաւ Երբ կիւղ. Են Ի խախտինս իւր պանեղ բնակող հակառակորդին՝ Յովհաննուս, որ պնդուհետեւ Մայրեգի Յովհ. Կիւղ. 46, Ասող. 88, Մայրեգի կիր. 31, Վարդան Աշխ. 414 մակաւնուն ընդունեցաւ՝ փոխանակ Մայրեգի լուսնուս կիր. 31:

ՄԱՍԻՐԱԿՈՒՐ = Մայրոյ յոր տեղի, անապատ միջապահոր քով Թ. 172 Գաբեղանք ք. ին մէջ Սփեբը հայկականը Ժա, 50, Մայրոյ-ր ինքիճ. 22. 388, Մայրոյ-յր ԱՍ. 50. Մայրոյ (վերնոյ պէս) + յր = «անապատ ձոր»:

ՄԱՆԱՂԱԿԻՐ (սեւ. Մանուկի) քաղաք, Գիւղ Թ. 36 Հարեւ Թ. 41 Ապահուսիք գաւառ: